

թանան. բան մը պիտի չկրնանք ընել եթէ պատախանառութիւնները չքաշնէր»:

Ըստ որ նախագահը հաւասարավէս կը հասկնայ թէ զապարէնս և թէ հոլանտիքն: Բայց զապարէնը նախամնեար կը համարէ: Օր մը, պաշտօնադիբ մընգունած էր Լորտ Տէրպեէն: Տօրթօր Քայլըս, այժմ հոլանտական խորհրդարանին մէջ կելքունքն զգլիսաւը, զայն հոլանտերին լեզունդ կը կարգայ իրեն: Հազիւ թէ թնթերցումը կ'աւարտէ, Քրիւկէր տասը ժայրիեննէն կը յայտնէ իր խնդրոյ սիթիքն վայ ունեցած կարծիքը: Քայլըս զարմացմանք անոր կը նայի: Վերջապէս երբ նախալազէր կը բնինէ, տօրթօրը ներկայ եղողներէն միուն կը հարցնէ:

Բայց բնչ ըստ: Հասկցայ քիչ մը հոլանտերէն, կտոր մը գերմաններէն, կտոր մը անդիքներէն, կտոր մը զազդիքներէն և կոյս մը սորիշ բաններ՝ որոց մէջն չկրցայ ելլալ. բայց ընաւ զազդիք չկրցայ կադմելիթէ բնչ կը նշանակէ:

— Ինչ որ չէր հասկցեր, ըստ միար, քափերէն էր, և մնացեալը զապարէն»:

Յեսոյ նախագահն զամալով.

«Եթէ կարեի է հազարերէն խօսինք»:

Եթը Քրիւկէր սափաւեցա նորէն սկսիլ: Եթը հարցուի թէ բնչ կը մտածէ Զէմզըր-լնի վրայ, Քրիւկէր կը պատախանէ:

— Կեղծ է և կարեի չէ անոր վրայ վասահնամի մէջ մինչեւ ի բացէ ի բաց չի յայտներ ինքզինը, այլ բարեկամութիւն կը կեցէ իր հարուածները աւելի լաւ տալու համար. կատուի նման խարգախ է:

Քրիւկէր երկար ժամանակ սրանչացած է Սիսիլ Թօսի վրայ և իր անոր հետ ունեցած ասամին ահասկութիւնները բազրովին սիրով կին: Բայց այժմ կարծիքը փսխած է և նոյասաւոր կերպով չի նայիր անոր վրայ: Այցելութեամ մը ժամանակ մէկը Մազապը-լնիտի և Մաշոնուենափ անզիւկան կոիններուն վրայ կը խօսի:

— Նախագահը կը կնքէ իր խօսակցութիւնը սա բաներով:

— Ահա Թօսու, ինքն է որ ամէն բան ըրաւ, մինչեւ որ այն հան մնայ հովինները խալազութեամբ պիտի չապըին. թող կարուիք անկէ Թօսու, թող կարուիք:

Քրիւկէրի բարեկամները հետեւեալը կը պատմին: Սիր Հ. Լոչ, կըսն, հարաւային Աւարակիայի մէջ շատ զահ էր իր զիրքին և մովազգեան համ ունեցած լու յարագերութիւններին: Իր Քրիւկիայ կեցած միջոցին սակագ կը մեսնուեր նախագահին հետ: Օր մը կը մտածէ բարեկամնական ցոյց մը սասաւուլ անկէ: Քրիւկէր ցաւ յայտնած էր Սիր Հերբել Թօսիւնընի մեկնելու վրայի:

— Բայց, կըսն, Սիր Հ. Լոչ, թօսինս սրին չափ ևս այ ձեր բարեկամնին եմ, ևս իրու աւելի հսկ եկած եմ և վսահաց եմ որ շատ լու պիտի կարենամ անոր տեղը բանի ձեր մօտը:

Քրիւկէր չի պատախաններ: Սիր Հ. Լոչ կը հարցնէ թէ ինչն էր իրմէ նախամնեար կը համարէ Սիր Հերբել Թօսիւնըն: Կախազահը ձեւըսով հարուած մը կու տայ սիրանին:

— Վասնզի, կըսն, Հերբել Թօսիւնըն խօսիք աւեր մը լու:

Քրիւկէր ներկայ պատերազմին ամէն ճամանակ, սիկզբէն մինչեւ հիմայ չի զարիքը ըստի որ ինքը հապատի մէկ Ասուածոյ կաշմաց, թող անոր կամին ըլլայ:

ՀԱՂԵՑԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ
ՀՐԱՄԱՆ

(Ժար. տես յէջ 489-1900)

Մ Ա Ս Ն Բ

Գ. Հ. Ո Ւ Խ Ե :

Գլխաւոր ծեւք բացատրութեամ:

1. Արուեստը — մանաւանդ վրաւորը — քանի մը բացատրութեան հեւեր սմի որ իրենց տիկներական սութեան համար մանաւոր յիշտակութեան արժանի են, ինչպիս են շարագասութիւնը, թիւը (rhythme), կրկնութիւնը, հակարութիւնը, աստիճանաւորութիւնը:

2. Հարավասութիւնը : - Խմաստ մը կամ պատկեր մը՝ ամենէն յատուկ բառերով անզամ բացարարուած ատեն՝ նոյն սպասորութիւնը չգործեր տարբեր շարազաստթեարք Եւրոպական շարազաստթեարք մանաւանդ ֆրանսականը՝ դրեթէ անփոփոք կարգ մ'ունի զսրուած առփոր են տրամաբանական կարգ անուանիւլ : Հին լեզուաց նախազաստթեան շարբը բազուսին տարբեր է . ասոնց մէջ խօսքին կարգը իրաց շարժումն իսկ կը ցուցնէ . այլ կարգը տարեցականն է , բացարար ուղարկած զործին կամ պատկերին յաջորդութեան կը հետեւի : Ո՞ր կէտն աւելի ազգած է հեղինակին՝ զայն՝ իրեւ կարեւորազայն՝ նախ կ'ըրտայատէ , որոյիշեան անոնք աւելի առաջ կը ներկայանան իւրեւեակայութեան , անոնք կը տիրեն անոր վրայ : Գաղափարներն՝ իրեն վրայ զործած տպաւորութեան զօրութեան տատիճանն ար զասաւորէ : Այս ենթակայական միջամտութիւնն է որ իւր սիփական հանճարը կը յայտնէ , և եթէ տրամարանական շարազասութիւն աւելի կը պատշաճի զիտութեանց բացարարութեան՝ անտարակայս յուզման և կրից բացարարութեան աւելի յարմար է տարբերական կարգը :

Քանի մ'օրինակը կը բաւեն շարազասութեան կարեւորութիւնը մեկնելու :

Առ գետս բաբելացւոց՝ անդ նստէաք և լոյտք .

ԱՊԱՐ.

Նուազեցաւ հոգի իմ և քո անհաւագ սիրոյ .

ԼԱՄԲՐՈՒՆ .

Ենչեա ի մըրկեալ ծովս իսորհեցոյ դպրդ չհորհեթ որով կատազի .

ՆԱՐԵԿ .

Կարացեալ եմ ի բանութենէ կապանաց երկաթից և աչ գոյ ինձ հանգիստ :

ԱՊԱՐ. ՍԱՆԱԾԻ :

Այս շարազասութեան ոյմն հասկնելու համար բաւական է այլ խօսքերն իրենց տրամաբանական կարգի վերածել :

Նստէաք առ գետս բաբելացւոց և անդ լոյտք : Հոգի իմ նուազեցաւ յանճառ միրոյ քո . և այլն :

3. Թիւր . - Ներդաշնակ պարբերութեան մը մէջ՝ իրարու յաջորդող կամ իրերահեւ

անզամը՝ իրարու հետ համեմատութիւն մ'ունին որ ամսրմելի տպաւորութիւն մը կ'ընէ մանաւանդ նախնական ժողովրդց վրայ և ի մանաւուրի հին լեզուաց մէջ : Որ և վերդինէի թարգմանութեան մէջ Հերմետիկեանը ուրեր սկրեբ հնգոտեան շափավ զացցես անյանդ տպաչափութիւն մ'ըրած է : Բայց ամենէն զայի օրինակները Կարեկացյան մէջ կը զանհեր :

Տեսանազրեաւ - քո անուամբդ զբուանցոյց - երդ յարկիս - Պարիփակեաւ - քո ձեռամբդ - զառաստաղ - տաճարիս - զբագրեաւ - քո արեամբդ - զմուս սեմոց - սենիկիս - կերպացն - զբու նըշանդ - ի հետո ելից - մաղթազիս :

Այսպէս ձայներու կամ հնչմանց ալիծածան տասանմամբ և երգվի է որ մանկիկն ի բան կ'սրութիւն . այսպէս վայրենին կը զատօսի թամթամի , ծնծղայի կամ թմրիկ հընչունութեալով : Բայց բակալիքիթ մաղովրդոց մէջ ալ կը սենները թէ ոչչափ ազգու են թմրիկի և փոփի ճայներն զօրաց վրայ : Այս բնական միտումը զէզ ի թիւ կը մեկնէ թէ ինչպէս մարդկային մարզոց առաջնին գրաւոր արտազութենիք թուաւոր եղած են՝ ինչպէս Վլտաներն իշխանան՝ Ազիսականը՝ Տիւր և Վլարտակը՝ Սարմասը , և մինչեւ իսկ՝ ըստ վլայութեան նախնեաց բարցականի օրինազութեան և զիտութեանց առաջին տարերը : Այս ամէնը համաձայն է մարդկային մասց նախնական նկարագրի՝ որուս վրայ բացարձակ կը տիրեր արտաքիսութեալ թուաւոր եղած են՝ ինչպէս Վլտաներն իշխանան՝ Ազիսականը՝ Տիւր և

Վլարտակը՝ Սարմասը , և մինչեւ իսկ՝ ըստ վլայութեան նախնեաց բարցականի օրինազութեան և զիտութեանց առաջին տարերը :

4. Հակաղորութիւն և կրկնութիւն . - Ոչինչ նուազ զօրուոր է նաև Հակաղորութեան և կրկնութեան ազգեցութիւնը : Տպաւութեանց միօրինակութիւնը կամ նոյն իսկ գոնդաղ աստիճանաւորութիւնը կը վայելին տիսուր զացցմանց կամ վեհաշառք բարձրութեան : Բայց ուրիշ պարագայիք մէջ կրնան քնացնել կամ թմրեցնել զզայտականութիւնը կը գույն գույնութեան և այլ կարգութիւն մը կը զործէ , մանաւանդ երբ ոչ թէ միայն բատից մէջ ըլլայ՝ այլ զործոց : Այսպէս Ֆաւուզին մէջ Մերկիսօֆէկի տեսական անզամնութեան քոյ

աւելի ջինջ կը փայլի Մարդարիտիք քննուշ անմեղսթինը, կամ Մարթայի գոհէիկ ու քիչ մը յաւազու նկարազբի մօն՝ Մարդարիտիք յանկուցիչ ու աղնուական անբծութիւնը : Եթէ այլ երկու ապիքառ կամ գոհէիկ նկարազբիք պակսէին քերգուածին՝ և եթէ անոնց տեղ՝ զարօրինակ՝ անմեղ աղջըկանց նկարազբեր զանուելին՝ Մարդարիտինն այնչափ ազգու կերպով աշքի չը ցաթկիր : Սակայն մեծահնաճար հեղինակը խումբ մը միամիտ՝ և իրենց միամատթեամբն խակ համարձակախօս աղջիներ ալ ներկայաց ցուցած է : Զուր կրելու համար հաւաքուած են ազբիրի քաղ և աներկիւս կը խօսին ասոր անոր քայլ, այլ այնպիսի միջոցի մը մէջ յորում Մարդարիտիք անսեղութիւն արգէն խակ կոստուած է, և իւր ընկերուահեաց մէս մի խօսըր գուշայնի հարուածի մը պէս կը մսուի իւր սրախն մէջ և կը յիշեցն իրեն իր անմեղութեանը հետ կոստուած երջան կութեան օրերը :

Սէրվանդլիք հրաշակերտն ալ հզօր հաւազրութիւն մը կը ներկայացնէ, մեզ, մէկ կողմէն բանգապաշչու՝ ճռումնաբան Տօն Քիեխոզը և միւս կոզմէն պարտաբայց զենաբարշ Անհօն, որ իրենց արտաքին տեսրով ալ այս բարոյական հակազրութիւնն աւելի զգալի ընկու կը ճառային :

Երբեմն հակազրութիւնը փոխանակ նկարազբի մէջ ըլլալու՝ զործայն իսկ մէջն է : Պեսնաբանն Տը Սը Բէկրի ոսկեթինի վեզի մէջ Պօլ և Վերեբինայ անոյշ յուսառաւ արշարպան աւելի առենիարշ և սոսկալի կ'երեւցընն իրենց վարդահաս կոստուան զիշերը :

Եսյն արգինը կը զործեն նկարուց մէջ լուսոյ և սոսկերի հակազրութիւնը, և երածըշտութեան մէջ արտաձայնութիւնը :

5. Կրինութիւնը՝ որ ճարտասանական ձեւոց աղզագապյնը կը համարուի՝ յաճախ մեծ ապաւորութիւն մը կը զործէ : Ահաւասիկ Ռակերեան քաղուուծ կրինութեան սրտառաւ օրինակ մը :

«Յանկանայցն զրգութեան գմտուած ածջիր դրանքն Պօղոսի զի նորին աշակերտ ես և նորին զինապրակից զինարդ ի զիու իցէ զիշերըն ի կապան ահսանիլ և զանցն ի

զրգութեան : Նեղութիւն ինչ ի վերայ հասանից և կարծիցն եթէ թագու ի ձեսաց առաջի ալաց նկարեաւ զիկապանն Պօղոսի . . . կամիցին սոկի զարու կրել յանձին, զմտաչ ածջիր զիկապանն Պօղոսի . . . կամիցին սնկոյր և ծարիր յաշու և յայտն նկարել, և այլ ինչ նոյնպիտու : զմտուած ածջիր զարտառուու նորա : Հրամայցեր կասիլ զառային, զայրացար, բարկացար, յիշեա զիկապանն Պօղոսի, և վարդիվազիկի ցածրցանիցեն զբարիսթիւն . . . զմտուած ածջիր զի ի կապելացն եմբ մեր և ոչ ի կապելեացն և պյու » :

Ժաղավարական երգոց մէջ նոյն վերը կը կատարէ պարուրը (refrain) յանգը, թիւն ու չափը սոսնը նոյն ձեւին զանացան կիրատութիւններն են : Երաժառավելեան մէջ ալ լիտոնից՝ սոսի այնչափ զեղծան զանացան նոր երաժառապեար՝ նոյն սկզբան մէկ տարբեր զործապութիւնն է :

Ոյսու հանգիք ոչ մէկ կոսմ ճայրայիշ զիւու է, սոսպէհան եթէ յաճախեան կրինութիւնը վերջազէս ատառուկ կը բերէ, անընդհատ հակազրութիւնը ալ կրնան իրարու ազգեցներն չէզպացնել :

6. Պատճանաւորուուն ու երփանք (ոստառու) զերեցիկապանական երկասիրութեանց մէջ երկու կարեւոր հանգամանը են, առաջնայն կ'յինայ զործը կամ իմաստինը այն պէս շարադապան որ հետզհետ յանիւած ցուուած աւելի առենիարշ և սոսկալի կ'երեւցընն իրենց ամէն երկուներուու ի լոյս հանել, Ելյասին իր թիմնն Աթենացըն մէջ կաշարեալ օրինակ մ'ընծայած և ատաճանաւորման, այնուես որ աշխարհէս ամենէն աւելի հիբասկը ամենէն հեշտամատոց՝ անընն մարդամօտ անըն թիմնն հատզհետէ են իրենց բարակիթեամին նշանաւու զիցազաննը, կը զանայ վայրենութեանց մէջ կապան բարակիթին մինչւ զանացած հովին փչէ անձինիրու մէջ :

Երփանց ընարելսագոյն օրինակ մը իլիականի մէջ կը գոնինը : Արշարեն հօն բաղմաթիւ են իրենց բարակիթեամին նշանաւու զիցազաննը, կը զանայ վայրենութեանց անըն բարակիթին բայց իրենց բաշաւութեանց անըն իլիական բարամէ ատարբեր է, և այնչափ ճարտարաւ-

թեամբ վրձնուած են այս նկարագիրը որ տեղեակ քննապատ մը՝ նախճիր մը ստորաւ զրութեան ընթերցմամբ՝ կրնայ անուանել զայն զարժու զիցազնը։ Արեւլու անգիմա զրեի է, ամէն արցել կը չնշուի իւր աղջեւ։ Ազամեմնն սոնք և անվեհէր է. Էսա անվանելի և տական։ Հեկտոր հայրենաւուր զիւցադիր մը ենանդուն քաջութիւնն ունի։ Դիմեկլուի կրակոս յանդուութիւնը կը զրտ զինք յառաջ նետուելու՝ թէպէս զիտուն քրայ զուացող կայծակը ծծմբի հասալ կը լիցնէ պատերազմի զաշար. Աղիսեւսի քաջութիւնը խոհեմ և անինայ է։

Նկարչութեան մէջ զունոց աստիճանաւորեալ երանցներն ու երածշուտիեան մէջ մի և նոյն մեղեկուն ատրբեր ոլորներու (τον) փոփոխութիւնը նոյն աղջեցութիւնն ունին։

7. Առանց հետ միատեղ մասնաւոր կարեւութիւն մ'ալ ունինիւթիւն ընթարութիւնն ալ՝ վասն զի այն ալ հեղինակին յատուկ մէկ միտուեմ կը ցուցնէ, և թէպէս զիցեց կափտական վայելից նկատմամբ փունչ մը ծաղկանց զեղեցիկ նկար կամ փորբիկ նուազ մը շատ զերազանց են քան յոսի պատմական պատմեր մը կամ ողբասրի ողբեր զութիւն մը, այսու հանգերձ անուբանալի է որ ծագինեկար մը կամ վագրիկ բերկուած մը յօրիներու համար նուազ յատկամիւնք կարեւոր են քան «վիրջին զատաստան մը», կամ «Համեկթ» մը արտապրեռ համար։

Նիւթին նկատմամբ կարեւուրազայն կեան անոր յեղացունն է։ Եթէ յատուկ կերպավ մեր միտը կանխաւ զայն ամբողջ ընդուկած ըլլայ և կենզանի պատմերէ զայն իւր աղջեւ՝ անոր մասնանց մէջ կատարեալ կ'ըլլան համեմատութիւններն սորով հանցից նոր աղբիր մը կ'ունենանք. Եթէ կցիտուր և ընդ ազօտ միայն նշմարուած ըլլայ նիւթը, եթէ անոր մասսանք պատշաճ համեմատութիւնը չունենան, անոնց անհաւասար տպատրութիւնները զոհացուցիչ ամբողջութիւնը մը չկազմեւ է զատ՝ մեր ուշազրուած ըլլայ նիւթը, է կ'ըլլան համար կ'ունենանք համար մը չեն կը չնչէ. Դիմաւոր յատկամիւնքին մը կը նշմարէ նա իւր խորհրդանութեանց նիւթը ընտրած առարկային վրայ և զայն ամէն փայլով և ամբողջութեամբ կը կենզանագրէ երիրորդական պարագաները մեղմացնելով կամ մասամբ զիցելով։ Այս նախամեծարութիւնը և այս յապաւմունք կը

րապեսական զարդեր՝ եթէ սահմանեալ նպատակաւ մը խմբուած ըլլան։ Երաժշտութեան անուան արժանի չեն զանազան զաշնակութիւնը զորս մասամբ չեն զանազան զաշնակութիւնը մը չլուս է որովհետեւ զգաց մասայէ. Բայց անոր մէն մի ճիւղը իրեն յատուկ միջանդիրն ունի այդ յուղամիները բացատրելու և անոնց սահմաններէն անդին չկրնար անցնիլ տառանց իւր էութեան վիանելու։

Գ Լ Ո Ւ Խ Զ.

Համեմար, Տալմանդ և Ճաշակ։

1. Բաւական չէ արուեստի պայմանները ձանչնալ՝ նշանաւոր արուեստագիտական գործ մը արտագրելու համար, անհատական որպեսութիւնք կան որ ամենամեծ զեր մը կը կը խաղան հան. որ որպիսութիւնը մեր մատարական սատմաններէն կախումն ունին որ ըստ իրենց անական կը կաչուն հանճար՝ տագոնի, ծաշակ։

2. «Հանձարը՝ կ'ըսէ Պիւֆօն՝ երկար համերերութիւն մ'է»։ Եւ նեւուն՝ որոն կը հարցընին թէ ինչպիս զտաւ ծանրութիւնն օշուիրը. «Միշտ անոր վրայ մատածելով», պատասխանեց Արդարեն մի և նոյն նոյնակին յատած և զօր զօրութեամբ օժտուած մոտածութիւնը՝ հանճարն իսկ է։ Մի՛ հանճարներուն պատմութիւնը ասոր բազմամիւնքին օշինակներ կ'ընճայէ։ Անոնցմէ շատերը յիմար իսկ կարծուեցան մինչեւ իրենց յաղթանակին օրը այնչափ իրենց այս յառամբ բունն եր՝ որ իրենց անահեւ կու տար միւս երկրորդական պարագաները։ Զգացման աշխայմն այնչափ սաստիկ է հանճարի մէջ որ ամէն միլրուծութիւն կը չնչէ. Դիմաւոր յատկամիւնք մը կը նշմարէ նա իւր խորհրդանութեանց նիւթը ընտրած առարկային վրայ և զայն ամէն փայլով և ամբողջութեամբ կը կենզանագրէ երիրորդական պարագաները մեղմացնելով կամ մասամբ զիցելով։ Այս

տարբերեն հանճարներն իրարմէ, յայսմ է իրաբանչիրի նկարագիրն ու յատկանիշը։ Մի և նոյն նիւթը տարբեր հանճարներէ երինուած՝ տարբեր և հաւասարապէս որան չելի բացատրութիւններ կրնայ գտնել։ Միշակ երկերը կը ճանչուին իրենց գծերուն հետեւակութեամբ և անոլի իրարու հետ կը շփոթին, մինչդեռ հանճարոյ գործերը իրենց վլայ հզօր անճնաւորութեան մը կիրքը կը կրեն։ Մեր ըսածներին կը հետեւ թէ առւեստին նպատակը ոչ այնչափ իրաց իսկն երեւան հանելու մէջ կը կայանայ՝ որչափ խորաթափանց ըմբանմամբ մը աննոն մէկ մեծ որպիսութիւնն արտայայտելու մէջ, այնպէս որ արգեամբ մէն մի գործի մէջ հանճարն իր նիւթէն աւելի ինքդինը կը ներկայացընէ։ Զայլը Հարողտ, Տօն Ժաւան, Մանքրէս՝ Պայըընն են իր զանազան հոգեկան տեսակներէ նկատուած։ — Եկլիսիիր ապրած է իր ամէն զիցացաններուն և զիցացնսէեաց մէջ որոց ամէն ալ իրենց կեանք անոր կը պարան։ Դիւագիտի բոլոր սուսկիլ տարակուանը Միլտոնի հոգին յուրած են՝ այնչափ աւելի ազգու շեշտար խելովլ իրմէ որչափ այն ապստամի բիւրթէնը աւելի ճնշել ուզած է զանոնը իր մէջ՝ իր կրօնական համոզմանց ազլեցութեան տակ, Եթէ, քան մը իր ամէն յատկութեամբը ճշգրիտ պատկերու մէջ կայանար հանճարը ամէն մեծ մարզիկ նոյն նիւթի վլայ գործելով՝ համանման արգասեաց հանելուն ինչ ինչ որ չէ։ Ընդհականին տեսանը որ միջակ առուտտառորդ են որ իրարու կը նմանին վասն զի տարբական և ամենուն հասարակ ապատրութեանց սահմանէն զուրս չեն կլիմր։

Յ. Այս նկատմամբ է որ հանճարը գեր ի վեր է քան զնաչակ որուն սարապաս կը մնայ անվրիսութեան մասին։ Բայց այս սառադառութիւնը կարեսութիւնը մը չունի։ Հանճարն իւր սուր և լայն նայուածքով և ներկնատեսութեամբ ամէն հաւաբարանական պատճառաբարմանութեանց յալջիող բարձրագայն արամաքանութիւն մ'ունի զոր կրնանք մեր մաթեմաթիբական հաշուոց անհամաձյն զանիլ՝ բայց զոր անկարար ենք փոխանակելու հաւասարագօր բանով մը ինչ որ ըսենը

հանճարոյ՝ իրաց ապրնչութեան մասին ու նեղած խորամափ նայուածքին վրայ՝ կը մեկնէ թէ ինչպէս հանճարեղ մարզիկ կերպով մը տեսանուզ կամ զուշակ կամ մարզարէ ըստեր են՝ զործոյ մը ճշմարիս ըմբունումն յայտնապէս մակարերելով հետեւելիքն ալ։ Այսուու հասկնալու և բալոր առասպեշեալ ժամանակաց զուշակները։

Կ. Հանճարն ու ատղանողը իրարու հետ շփոթելու չէ հանճարոյ խսին և ստեղծել բնատար մեծ սղի մ'է։ Տաղանդին ալ չընաղ ձիրը մ'է, բայց սրամաւթեամբ և աշխատավաթեամբ զարգացած։ Ոչ հանճարն խսպան զերծ է աշխատավթեան պէտրէն, ոչ տաղանդին ահճնանչան նոր զիտերու։ բայց երկուքին ալ ևսկան հանդամանը այս վերջին կետերուն մէջ չեն։ Համերսու Եպիքէն՝ Տանգէ՛ Շեքսիփի՛ Բօնմէլ՝ Հիւկօ՛ հանճարներ են։ Եպիգիպէն՝ Թասօ՛ Ռամին մեծ տաղանդներ են։

Տարայարելի

ԿԱՐԱՊԵՏ ԻՒԹԻՒՃԵԱՆ

Արեւածան հայ լրագրութեան ալիւոր և բարգամալտատակ Նահապետը՝ Կարապետ էֆ. Խվթիմեան։ բնիկ Պոլսեցի և և ծուած անցեալ զարսն առաջին կիսուն, — 1823 Հոկտեմբեր 24ին։

Իր հայրը՝ Արմեն Աղա՝ արտիստի արդարահար (իսթիմէն) մըն էր, սուկից Խարիչ ձեւան մականունը։

* * *

— Կարապետ էֆ. չորս տարեկան մանուկ մըն էր, երբ սկսաւ յաճախել Պալաթու Ագարա Մայրապետին առանին ծաղկոցը, երկու տարի հօն մնալին և հայերէն պարզ ընթերցանութիւն և քանի մըն ալ ազօթբնիր գոյ ընկելին վերջ, Ա. Հրեշտակապետ Եկեղեցիին Վարժոցը մտաւ, սրուն նոյն ժամա-